

Ի՞նչ կը հասկցուի Արլավ-այ այս  
աչքակապութեան հանելու կներէն :  
Ինչու այսպէս կը տատամնի Արլավ-  
Ավագիաբնակ այս հանելու կներն :  
Եղիպատաքնակ Հայ հասարակու-  
թիւնն (ի՞նչ պարտականէ), թէ ինքն  
Արլավ- Ապասե՞նք և տեսնե՞նք :

Հինգերորդ՝ Արլավ, Ա. Ուխտիս  
Վիաբանութեան դէմ եղած ամեն  
զրաբարութեանց և ամբաստանու-  
թեանց շաեմարան դառնալէն զինի,  
Ա. Աթուայս իրաւունքը մատելու  
համար՝ այնչափ փաստաբանելէն զինի,  
ընդհանուր Ազգի արդար համոզման  
դէմ մասնաւորաց շահը պաշտպա-  
նելու համար՝ այնքան ընդդիմախօ-  
սելէն զինի, եղած է այժմքարողելու,  
որ ինքն միշտ որդիական սէր և հարա-  
զասութիւն ունեցած է առ Վիաբա-  
նութիւնն Ա. Շրուսաղէմի : Օ արմա-  
նալի սէր և տարօրինակ հարազատու-  
թիւն :

Չը գիտե՞նք թէ որդիական սէր և հա-  
րազատ-թիւնն բառերն ի՞նչ նշանակու-  
թիւն ունին Արլավ-այրառանին մէջ:  
Բայց մենք նկատողութեան առնլով  
Արլավ-այ հրատարակութիւններն (ընդ-  
դէմ) Ա. Աթուայս Կախագահն, ընդ-  
դէմ Վիմեռն Ա. Եպիսկոպոսին, ընդ-  
դէմ համօրէն միտքանական Ուխտիս,  
և մանաւանդ ընդդէմ իրաւանց Ա.  
Աթուայս գարաւոր և նուիրական ի-  
րաւանց) բայց առանձին կը յացանե՞նք ա-  
հա, որ Արլավ անհարազատ է ոչ  
միայն սուրբ Աթուայս, այլ նաև է  
համօրէն Հայ Ազգութեան, վասն զի  
Ազգի իրաւանց համար է որ Վիաբա-  
նութիւնս կը բազոքէ, և Ազգի իրա-  
ւանց դէմէ, որ Արլավ կը փաստա-  
բանէ լեզուագարութեամբ հանդերձ:

Վիաբանութիւնս սոյն յատկական  
նկարագրով կը ճանաչէ զԱրլավ, ուստի  
և կը ծանուցանէ, որ ՚ի շնորհս Շրու-

սաղէմի, բնաւ ըստ մերժէ Եղիպատափ  
իւր բարեկամաց յօդուածներն և ՚ի  
զուր ըսվասացնէ նոցա սիրան, այլ թող  
հրատարակէ որշափ և կամի, և մենք  
պատրաստ ենք ամենայն վատահու-  
թեամբ իւր աչքակապութիւններն  
հրագարակաւ նշաւակել և Ա. Աթու-  
այս իրաւունքն պաշտպանելով ամեն  
ընդդիմախօսներ ամօթահար առնել:

## ՄԵԼԵԹԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԻՆԱՅԻ ԵՒ

### ԳՐԻԳՈՐԻՈՍ ՄԵՏՐԱՊՈԼԻՏ ՔԻՌԻ

Երկու Յայն եպիսկոպոսներ, իրենց  
գրաւոր երկասիրութեամբ, հակա-  
պատկեր տեսարան մի կ'ընծայեն ու-  
սումնական աշխարհին : Աթինայի ե-  
պիսկոպոսն, իւր քանի մի լեզուով  
թարգմանուած և Երուսաղէմի ներ-  
կայ Պատրիարքէն իրբեւ դասագիրք  
վաւերացած, Եփեղյական Պատմութեան  
մէջ, իսպան կը դատապարտէ Հայաս-  
տանեայց Եփեղյին, անլուր և զար-  
հուրելի մալրութեանց հետեւ ողքա-  
րողելով Խոկ Պիտիս եպիսկոպոսն, իւր  
Յայն մութեան Հայիսին և Յունակին  
Եփեղյեաց զրբալ բոլորովին տարբեր  
տեսութեամբ կը նայի Հայաստա-  
նեայց եկեղեցւայն վրայ, վասն զի,  
կըսէ .“ Ուրիշ ազգ մը ըս կայ, որ կը  
բած ըլլայ անքան քաղաքական և կրօ-  
նական հալածմաւնք, որքան Հայ աղ-  
դը, ՚ի վերաց այսր ամենայնի այս զի-  
րոր յաջորդող ահռելի փոթորիկնե-  
րուն մէջ անսասան յարաւեւեց ՚ի ք-  
րիստոսի հաւատքին վրայ ։”

Աթինայի եպիսկոպոսի Վրբին վր-  
աց մենք արդէն խօսած ենք և պա-

բունակութիւնը Ախօնի միջոցաւ (1) ՚ի գիտողութիւն ազգայնոց հրատարակած . իսկ ՚Փիոսի եպիսկոպոսի երկարութեան վրայ հարեւանցի գաղափար միայն ստացած ենք այն ծանօթութենէն , զոր Անծ . Չոլաքեան ՚ֆէնտի , յունական թիֆու լրագրէն թարգմանելով , հրատարակած է Վահապատուական լրագրի 178 թույն մէջ :

Ուշ և չունինք յիշեալ երկասի բութեան ամբողջ թարգմանութիւնըն , որ կարողանանք ամենայն մասամբ գիտողութեան առնուլ սակայն գլխաւոր կէտ մի կայ , որ լրիւ թարգմանուած և Վահափ մէջ հրատարակուած լինելով , կարող ենք յառաջ բերել այս տեղ և անաշառ քննութեան ենթարկել :

Այս կէտն յունական և հայկական եկեղեցեաց միութեան համար եպիսկոպոս հեղինակի տռաջարկած յանձնաժողովին է , որուն համար կ'ըսէ . ՚Պէտք է Ա . յանձնաժողով մը հաստատել որ նախագատրաստե երկուց եկեղեցեաց մէջ եղած տարբերութեանց կարելի եղածին չափ համաձայնութիւնը : Բ . քանի մի անորենութիւններ . և երկուստելք զիջւմներ , հետեւելով միշտ ընդհանուր եկեղեցւոյն հին օրինակաց :

Այս յանձնաժողովն երկու կողման լուսաւորեալ եկեղեցականներէն խառն լըլալով , զիմու որ տարբերութեանց նկատմանք բանակցութեան ակտե . լու են . միշտ յատակագիծ և կանոն ունենալով (1) թէնօփիլակոսո հայրապետին ըստածը թէ . ՚Ու ամենայն ոսկորութիւն կարե բաժանել զեկեղեցին . այլ նորա միայն : որ խտիր արկաննեն ընդ մէջ քրիստոնէական վարդապետութեան : Յիշեալ յանձնաժողովին արձանագրութիւնը նախ պէտք է զիտողութեան առնուիլ երկու եկեղեցեաց հօվուագութիւնը . ՚Ի մանաւորի . որոնք յետոյ կինան պաշտօնական բանակցութիւններ ընել Ախօտով . հազորդելով միմանաց իւրեանց գաւանութիւնը մասնաւոր գրութեամբ և երկրորդական խնդրոց վրայ իրեանց համամտութիւնը յայտնելով , քրիստոնէական ոգուով և սիրով իրեանց պաշտօնական և սինօգական սուրբ որոշումներն . բարոր իրեանց իրաւասութեան տակ եղող եկեղեցեաց հազորդեն և ստանան նոյանդհանուր հաւանաւթիւնը . ինչպէս որ օրէնք է :

(1) Տես Ախօն թիւ 5 . 1871 .

Այս այսուհետ ըլլալէն ետեւ : միութեան գործը աւարտուած կը համարուի երկու եկեղեցեաց սուրբ հայրապետոց ՚ի ՚Քրիստոս համբուրովը և Ապատարագի ընդ հանուր հազորդական թեամբը ո :

Այս առաջարկութիւնն , ինչպէս կ'երեւի , բովանդակ հեղինակութեան բուն եղակացութիւնն ու նպատակն է : Այսպէս որ , չենք սիսալիր , եթէ ասենք , որ ամբողջ ՚Գիլբին սցն նպատակէն կամ բաղձանքէն ծնունդառած է : Այս բաղձանքով կը թըլլ թակցէր երբեմն կայորն Ախօն – Վահանուէլ ՚Վերսէս Շնորհալոյն հետ : Այս բաղձանքէն ծնած են պատմական բիւրաւոր անցքեր երկուց աղքաց և երկուց եկեղեցեաց մէջ , զորս աշխարհածանօթ լինելուն համար , անտեղի կը համարինք մի առ մի թուելը Այս բաղձանքն նոր չէ ուրեմն , այլ շոտ հին . բայց թէ ինչո՞ւ ցարդ իւրագործուած չէ , քանի որ կայսերը ցանկացած և հետամտած են ողջորանոր և սպառնալեօք , քանի որ ՚Պատրիարքունքն բաղձացած և ջանացած են բանիւ և գրով , և քանի որ բաղմաթիւ ժողովներ յուղած և վճիռներ արձուկած են գարեւոր . այս ամենանուրը և խորին ու շագրութեան արժանի կէտն ահա վրիպած է ՚Գեր . հեղինակի տեսութենէն , որ հազարաւոր առաջարկութիւններ մնալն իմանալէն և խոստովաննելէն զինի՝ բարեհաճած է , կատարման անհնարութենէն պատմապէս գատապարտուած միութեան խնդիրն վերատին յուղել :

Կէտ մի կայ , ասացինք , որ ՚Գեր . հեղինակի տեսութենէն վրիպած է : Այս կէտը , թէ և մեք ուրիշ առթիւ բացատրած եմք ՚Մսագրիս մէջ (1) , բայց հարկ կը համարիմք վերատին յիշել , որպէս զի եկեղեցեաց քրիստոնէական

(1) Տես Ախօն թիւ 5 : ՚Տարբերակին կրծուին մասնաւոր և մասնակիւն :

միութեան խորհուրդը լուսաբանեալով ցոյց տանք թէ միջավի տարապարտ և անտեղի է նոյն նկատմամբ եղած առաջարկութիւննեւ :

Ամեն եկեղեցիք մի էին մինչեւ հինգերորդ դարն և հետ զհետէ ըսկըսան բաժնութիւն : Ի՞նչէր միութիւնը և ինչն բաժնուեցան :

Ոիութիւնը քրիստոնէից սէրնէր, խակ բաժնումը՝ ատելութիւնը : Ոիութիւնը Վւետարանի ոգին էր, խակ բաժնումը՝ մարդկան : Երբ մարդիկ չուղեցին սիրոյ և միութեան թագաւորութիւնը Վւետարանի մէջ որոնել այլ ժողովոց կուտակութեան և վեճաբանութեան, այնուհետեւ եկեղեցիները բաժնուեցան, և ներկայ ժամանակիս մէջ կը տեսնենք՝ թէ մինչեւ որ աստիճան բազմաթիւ են և բազմատեսակ : Հետեւատպէս, այն մարդիկն, որոնք միութեան կը բաղչան, միութիւնը Վւետարանի մէջ որոնելու են, և ոչ թէ ժողովներու կազմութեան և դաւանական խընդիրներու յուղման : Ունք երբ կը լսենք՝ թէ Վնդղիական և Յունական (օրթոսոք) եկեղեցիները կը բանոկցին միութեան համար, կը ժարտիմք . վասն զի հաստատ գիտեմք, որ եկեղեցւոց միութիւնը ոչ բանակցութեան գործ է, ոչ դաշնադրութեան, ոչ առտօնածաբանից վճռոյ և ոչ դաւանական տարբերութեանց միակերպութեան, այլ գործ է աւետարանական հոգւոյ տարածման : Աթէ մենք լսենք, որ Վնդղիական և Յունական եկեղեցիներն, առանց երբէք բանակցելու, իւրաքանչիւրն իւր կողմէն ջանադիր են Վւետարանի Ճշմարիտ սէրը և լոյսը ծաւալել, այն ժամանակ աւելի պիտի հաւատայինք միութեան, վասն զի պիտի խելամուէինք անշուշտ, որ մարդասիրութեամբ լցուած սրաեւ

րուն և Ճշմարտութեամբ լուսաւոր ուած մտքերուն համար կարող չեն երբէք դաւանական կամ ծիսական տարբերութիւններն բաժնուման ոյժ և զօրութիւն ունենալ :

Տիեզերական պատմութիւնը բիւրաւոր փարձեր կը հանէ մեր առջեւ թէ ինչո՞ւ ազգերն կամ տէրութիւններն շատ անգամ բոլորովին իրենց բաղձանքին հակառակ արդիւնք կը քաղեն : Օրինակի համար, քրիստոնէական կամ Վկեղեցւոյ հանրական միութեանը փափաքող Հռովմէական եկեղեցին ինչն իւր ծոցէն միլիօնաւոր զաւակներ բաժնեց և կը բաժնէ : Հայաստանեայց եկեղեցւոյ միութեանը բաղձացող յունական եկեղեցին ինչն իւր ծոցէն Պուլղարները կը խրտչցնէ : Ի՞նչ է այս պատմական երեւութիւն պատճառը, եթէ ոչ նշն խակ բաղձանքի անբնական և մոլար լինեն, այսինքն փոխանակ անմաշ սկզբ բունքի վրայ յենլոց արտաքին խարիսուլ պարտգաներու վրայ հիմնուին, զորս ժամանակը մի օրուան մէջ կը մաշէ :

Ոիութեան յաւիտենական և անմաշ սկզբունքը՝ սէրն է : Ոիրով միացաւ Վստուած մարդկութեան հետ, սիրով միայն կարող են միանալ մարդիկ իրարու հետ և Վստուծոյ հետ : Վյժմ քննենք և տեսնենք՝ թէ սէրն է արդեօք շարժառիթ, որ Հռովմէականն եկեղեցին կը ջանաց ամեն եկեղեցիներ իւր հետ միացնել : Այսն է արդեօք շարժառիթ, որ յունական եկեղեցին կը փափաքի հայկական եկեղեցւոյ միութեանը : Պիտի ԱՅՌ' պատասխանէինք այս հարցումներուն, եթէ անտեղեակ լինէինք այն նզովք ներուն, բանադրանքներուն, անէծքներուն, և հերեակին, չըրագառ ու նուրիւն, մոկակիներուն, զորս հառվմէական և յունական եկեղեցիներն կը

տեղան՝ իրենց հետ ըստ միացեալ կամ (աւելի պարզ ասել) իրենց իշխանութեան ըստրկացեալ էկեղեցեաց դէմ:

Ի՞այց գուցէ առարկուի մեզ թէ՝ տաելութեան առ իթ տուող խարութիւնքն վերցնելու է, որպէս զի սերը թագաւորէ: Այսկայն մենք կը պատասխանեմք, որ պայմանաւոր սէրը քրիստոնէ ական սէր չէ, այլ հեթանոսական: Քրիստոնէ ութիւնը չանի ծանէր, այլ կ'օրհնէր: Քրիստոնէ ութիւնը միայն բարեկամին չը ասար ողջոյն, այլ և թշնամւոյն: Ո՞ի Եւետարան և մի Փրկիչ խոստովանող եկեղեցեաց մէջ՝ ի՞նչ դաւանական տարբերութիւն կամ ծխական խարութիւն կարող է մեծ լինիլ քան զսէր, որ կարողանայ յաղթանակել և սիրոց զօրութիւնը ունայնացնել:

Ի՞ոլորտավին ցնորք կը համարինք մենք, եթէ պնդեն, որ սիրոց և մի ութեան արդելքը դաւանական տարբերութիւնքն են: Քիոսի Պեր. եպիսկոպոսն քանի մի տարբերութիւններ կը թուէ և այնպէս կը կարծէ, որ եթէ ժողովով վերնան նոյն տարբերութիւնքն, անշուշտ սէր և եղբայրութիւն կը թագաւորէն երկու ազգաց և եկեղեցեաց մէջ: Ըստ խախուտ է այս կարծիքը, որ 'ի հիմանց տապալելու համար՝ բաւական է միայն հարցնել թէ ամեն Յօյներ, որնք դաւանութեան տարբերութիւն չունին և մի և նոյն եկեղեցւոյ կը պատկանին, միթէ ամենեքեան առհասարակ զիրար կը սիրէն: ոչ էքրէք, բայց եթէ դաւանութեան միակերպութիւնը լինէր սիրելու պայմանը անշուշտ պէտք է որ սիրէին: Ուրեմն կ'երեւի որ սէրը սրտերու մշակութէ և աղնուագործութեան մէջ որսնելուէ, ոչ թէ ծէսերու միակերպութեան:

Այսպէս կարծենք թէ Պեր. Եւ-

պիսկոպոսի երեւակայած Յանիսաժողովը կազմեցաւ, աստուածաբանական քըննութիւնքն կատարուեցան, երկուց եկեղեցեաց տարբերութիւնքն՝ փոխադարձ զիջողութեամբ անտարբերացան, երկուց ազգաց Ոինօդներն և պատրիարքներն իրարու բանակցեցան ու համաձայնութեամբ զիրարհամբուրեցին և սկսան պաշտօնապէս սոյն միութեան արդիւնքը դաւանագրքերու մէջ մուծանելէն զինի, նաև եկեղեցեաց մէջ մուծանել:

Ի՞նչ կը կտրծէ Պեր. եպիսկոպոսն մի թէ սէրն ու եղբայրութիւնը կը թագաւորէն երկու ազգաց մէջ: Ո՞նք կը հաւատայինք այսպիսի մի երեւակայական ժաղովին երեւակայական արդեանց, եթէ հարիւրաւոր ժողովներուն պատմութիւնը (որտեղ կատարուած են դարէ դար) բոլորովին տարբեր արդիւնք չը ցուցներ մեզ: Ի՞նչ կարող ենք գուշակել՝ որ Պեր. Եպիսկոպոսի առաջարկած ժողովին եւս չունենար նոյն հետեւութիւնն, ինչ որ ունեցած են միութեան համար եղած առաջին ժողովներն, այն է նոյն իսկ ազգակցաց մէջ բաժանմունքներ, երկպաւակութիւնք, հերձուածք, այլպիքն հանդերձ: Ի՞աց յայսմանէ, ի՞նչ իրաւունքով քանի մի աստուածաբաններ և երկու հայրապետք ու սինօդականք պիտի համարձակին իրենց որոշումներն եկեղեցեաց մէջ մուծանել և բովանդակ ժողովարդն ստիպել, որ հըպատակին նոյն որոշումներուն և վըճիւներուն: Զը գիտեմք՝ թէ այսպիսի մի մի որոշմունք ի՞նչ տպաւորութիւն կարող է ունենալ Յունական Եկեղեցւոյ զարակաց վլայ, բայց մենք քաջ ճանաչելով մէր Հայաստաննայց Եկեղեցւոյ ժողովրդական սկզբունքը, գիտենք անկասկած, որ երբէք ընդունութիւն նոյն եկեղեցւոյն մէջ, նոր

օրինակ որսշում մի , որչափ և անտար-  
բերքան՝ կարծուի Ա ասն վի եկեղեցին  
ժողովրդինն է և ոչ թէ քանի մը տառ-  
ուածաբանից , Ամեօդականաց և Հայ-  
րապետաց , որոնք միայն աւանդապահ  
են Եկեղեցւոյ վարդապետութէ զա-  
ւանութեան և արարողութեանց . Այս  
սկզբունքը , կարծեմ թէ անձանօթ  
սիխոի ըլլինի նոյն իսկ Գեր . Եպիս-  
կոսպասին , եթէ արդարեւ իւր երկա-  
սիրութեան մէջ չանացած է ՚ի մօսոց  
ճանաչել Հայաստանեայց Եկեղեցին :  
Հարկաւ գիտած կը լինի նա , թէ ի՞նչ  
ընդունելութիւն գտած են հայ ժո-  
ղովրդի կողմէն քանի մի հայ վարդա-  
պետներ և հայրապետներ , որոնք հա-  
մարդակած են դաւանական նոր տար-  
բերութիւն մուծանել Եկեղեցւոյ մէջ :

Ի՞այց մեր գիտողութիւնը տակա-  
ւին ըլլ վերջացուցած , տարակուտա-  
կան խնդիր մի մեր առջեւն կ'ելիէ ,  
թէ ինչո՞ւ արդեօք յունական Եկեղե-  
ցին կը փափաքի հայկականին հետ  
միանալ և ոչ հռովմէ ականին : Եթէ  
հայկական Եկեղեցւոյ միութիւնն  
բաղձալի է , որ սակաւաթիւ ժողո-  
վուրդ միայն կը պարունակէ , ոչ ա-  
պաքէն հռովմէ ականինն առաւել  
բաղձալի պիտի լինի , որ միոնաւոր  
ժողովրդներ և ազգեր իւր ծոցը կը  
կրէ , և մանաւանդ որ յունական Ե-  
կեղեցին հայկականէն բաժնուելին  
զինի՝ քանի մի գար տակաւին անքա-  
ժան էր հռովմէ ականէն , և քանի մի  
ժողովոց վճիռներու երկոքեան միա-  
սին կ'անսան , մինչդեռ Հայաստան-  
եայց Եկեղեցին ամենեւին ըլլ ճանա-  
չքը նոյն ժողովներն :

Ի՞նչ կը նշանակէ այս յատուկ հե-  
տամտութիւնն Հայաստանեայց Եկե-  
ղեցւոյ միութեան համար : Ոմանք , ո-  
րոց համար ըկ բառերն առելի արժէք  
ունին քան թէ բանավարութիւնը ,

չիմանալով թէ ի՞նչ պատմմական հան-  
գամանքներէ յառաջ եկած են Երե-  
ւան և Երեմագեան Եկեղեցին յորջործու-  
մները Յունականաց և Հռովմէակա-  
նաց մէջ , և տեսնելով թէ Հայաստա-  
նեայց Եկեղեցին եւս Երեւելւան կը  
կոչուի Յունականին նման , սոյն տե-  
ղական կամ աշխարհագրական համա-  
նմանանութենէն , աստուածաբանական  
համանմանութիւն կը հետեւցնեն , և  
գլխաւորապէս այս առթիւ կամ պատ-  
րուակաւ երկուց Եկեղեցեաց միու-  
թեան կը հետամոնին : Օ արմանալի  
հետեւութիւն : Վիթէ Երեւմուտքի  
ամեն քրիստոնեացքն Հռովմէական  
են որ Երեւելքի քրիստոնեայքն եւս  
նոյն պայմանալ անշաւշտ յունադա-  
ւան կամ յունական Եկեղեցւոյն հետ  
միացեալ լինին : Հապա Հիւսիսային  
և Հարաւային քրիստոնէից համար  
ի՞նչ յատկանիշ որսշելու է , և ոլլ պի-  
տի որսշէ :

Երբ սոյնալիսի կրօնական միութեան  
հետեւամտութիւններ կը նշմարենք ,  
խկոյն Տէրութեանց քաղաքական մի-  
ութեան համար գործադրած զանազան  
պատրուակներն կը ներկայանան մեզ ,  
ինչպէս Համալսարան , Համագլուխական  
և այլ միութեանց ձգտութիւնն , որոնք  
շարունակ կը յուղուին քաղաքադի-  
տութեան տարեգրութեանց մէջ :  
Չըդիտենք թէ՝ քաղաքականութիւնն  
փոխ կ'առնու արդեօք միութեանտեն-  
չանը կրօնականութիւնն , թէ կրօնա-  
կանութիւնը՝ քաղաքականութիւնն :  
Վիայն թէ վճռաբար կ'ասենք , որ  
երկու միթնօրստին մէջ եւս միու-  
թեան տենչանքն ընդգէմ է բնու-  
թեան և ընդգէմ է ազատութեան  
և ընդգէմ խղճի , երբ անհատական  
ազատութիւնն կ'ընդունէնք իբրեւ  
տարր ամեն ազատութեց : Վմեն միու-  
թիւն , որ անհատական ազատութեան

ծնունդ չէ, անկայուն է և ունայն : Թաղ բաղաքականութիւնը միութեան դաշներներ և օրէնքներ ստորագրէ . թող եկեղեցական ժողովներն միութեան վճիռներ արձակէն : Օր մի ամենը կը խախտին : Ի՞այց երբ անհատները կրթուին, երբ իրենց ազատութեամբ ընկերական և կրօնական միութիւն կազմեն, միութանիւ, երբ Աշխատանկութիւնը կ'ԱՌԱՆԿԵՆ դիմէն, այն միութիւնը անսասան կը մնայ :

Վրիստոնէութիւնը անհատական ազատութեան պաշտպան կրօնք մ'է : Վրիստոնէութիւնը անհատներուն կ'ուղղէ իւր յորդորներն, իւր պատուէրներն, իւր սկզբունքն ու վարդապետութիւնը, քաջ նախատեսելով, որ անհատներն են ընկերականութեան կամ հասարակութեան պատուանդանն, եւ ուր հաստատունէ այս պատուանդանն, այնտեղ հաստատուն է և ընկերականութիւնը . ուր լուսաւոր, սուրբ, բարի, արդար և ճշմարտասէր է Եկեղեցւոյ իւրաքանչիւր զաւակն, այնտեղ փառաւոր է և Եկեղեցին :

Արդ՝ այս էական պայմաններն համառօտիւ բացատրելէն զինի՝ մի թէ հարկ կը մնայ ասել, որ Վիսոի Գեր, Եպիսկոպոսի, Յաղագո մոռնեան յունական և հայկական Եկեղեցեաց, Վիրըն տարապարտ վաստակ մ' է : Միթէ հարկ կը մնայ ասել, որ իւր ծրագրած և միութեան համար առաջարկած պայմաններն բոլորովին բռնաբարու-

թիւն են քրիստոնէական աղատութեան, ըստ որում քանի մի ժողովականք կամ սինօդականք պիտի ծանրանան հասարակութեան խղճի վրայ իրենց որոշումներով :

Մեք աւելի բարի և շահաւետ ճանապարհ կ'առաջարկենք թէ Յօյներուն, թէ Հայերուն և թէ ամեն ազգաց, որ ջանան զօրացնել իրենց մէջ քրիստոնէական գաստիարակութեան ոյնն, հալածել սնապաշտութիւնը, թագաւորեցնել Ճշմարտութիւնը, մեռցնել ատելութեան ոգին և կենդանացնել սէրը : Այս է ամենէն կարծ և անմոլար ուղին, որով ոչ միայն հայկական և յունական, այլ քրիստոնէական ընդհանուր Եկեղեցւոյ միութիւնը կը հաստատուի, որովքարերը կը բազրանան, սիրտերը կը փափկանան, միոբերը կը լուսաւորին և հոգւով ու Ճշմարտութեամբ երկրպագուքն կը բազմանան : Մեք համոզուած ենք, որ եթէ Վիսոի Վեր, Մետրապօլիտն (առանց Երեւակայական հեռաւոր բաղձանքներ սնուցանելու), այս կարծ ճանապարհով ընթանար, այսինքն եթէ ուղղակի Վիսոի Յօյն բնակիչներէն սկսեր բազմացնել Ճշմարիտ երկրպագուաց թիւը, աւելի մեծ գործ պիտի գործած լինէր ՚ի փառս Վրիստոնէութեան, քանիթէ երկուց Եկեղեցեաց միութեան անօդուտ խնդրոյն համար ստուար հեղինակութիւն մի հրատարակելով :